

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՐԻԱՐքԱՐԱՆԻ

ԱՏԵՆԱ.ԳՐՈՒԹԻՒՆՔ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸՆՑ

Բ Ա Ց Ա Ռ Ի Կ Ն Ի Ս

Վ Ա Ա Տ Վ Ի

ՀԱՅ ԳՐՈՑ ԳԻՒԺԻ 1500 ԱՄԵԱԿԻՆ ԵՒ ՏՐԱԳՐՈՒԹԵԱՆ 400 ԱՄԵԱԿԻՆ

11 Հոկտեմբեր 1913



Տպագրություն Տ. ՏՕՎՐԱՄԱՃԵԱՆ

Կ. ՊՈԼԵԱՆ, Գառպ-Ալի Ճատուէսի, Թիւ. 49

1914

ԳԵՐԵԴ ԾԱՌԱՅ ՑԻՍՈՒԽԾԻ ՔԲԻՍՏՋԱՆԻ եւ անհասանելի կամօն Աստուծոյ Եպիսկոպոսապէս եւ Կաթողիկոս Ամենայն Հայոց Ծայրագյն Պատրիարք համազգական նախամեծար Արոռոյ Արարատեան Առարքեական Մայր Եկեղեցոյ Մրբոյ Կաթողիկէ Էջմիածնի Ամեն. Պատրիարքի Հայոց Թուրքիոյ Տ. Յովիաննէս Արքեպոսկ.ի հարազատ որդուոյ Մայր Արոռոյ ողջոյն եւ օրինութիւն հայրապետական:

Յերեքտասաներորդում աւուր ամսեանն Հոկտեմբերի անցելոյ 1912 ամի, ի տօնի համազգային բարերարաց՝ Սրբոցն թարգմանչաց մերոց, կտարեցաւ աստ ի Ա. Եկեղեցիս Հայաստանեաց եւ յազգային դպրոց մեր հանդիսաւոր բացումն Յորելինական տարւոյ, զոր անհրաժեշտ վարկաք հաստատել ի յիշատակ 1500 ամեայ գիւտի տառից Հայոց եւ 400 ամեայ Հայ տպագրութեան մեծի Յորելինի: Քաջայատ է Ամենապատութեան Զերում, զի ի չնորհս գիւտի տառից Հայոց եւ Հայ տպագրութեան ճոխացաւ եւ ծաղկեցաւ մայրենի գրականութիւն մեր, հիմնեցան եւ բազմացան ազգային դպրոցք, տպարանք եւ այլ կրթական եւ Աստուածանաւ ձոյ հաստատութիւնք, որովք յառաջդիմեցաւ համայն ազգն մեր ըստ մտաւորականի եւ ըստ բարոյականի եւ դասեցաւ իշարս քաղաքակիրթ ազգաց: Սակայն պատմական աղետաբեր պայմանք եւ դրժուարատար հանգամանք ազգային կենաց մերոց, յրնթաց դարուց եւ ժամանակաց մատնելով զագքն Հայոց եւ զՀայաստան աշխարհ բռնութեանց, տանջանաց եւ աւերածութեանց բարբարոսաց, կասեցուցին եւ արգիլեցին զկանոնաւոր յառաջդիմութիւն մեր, թողով զմեծամասնութիւն ժողովրդեան մերոյ՝ առաւելապէս զգիւղական տարբն, ի խաւարի եւ ի տղիտութեան, զրկեալ խպառ ի կենսատու լուս զիտութեան:

Բարոյական եւ ազգային սրբազան պարտիք կան ի վերայ մեր ամենացունցա, Ամենապատիւ եղբայր, չժողով անուշաղի զգեղջուկ ժողովուրդն մեր առանց կրթութեան եւ դաստիարակութեան, այլ տալ ճաշակել նմա զհրաշագործ պտուղ ստեղծագործութեան Սրբոցն թարգմանչաց մերոց Մերուպայ եւ Սահակայ, զՀայ

զրոյն ասեմք, որ յընթացս հնգետասան դարուց, դժբախտաբար, մնացեալ կայ անձանաչ եւ անձանոթ մեծամասնութեան ազգիս Հայոց: Յայսմ յորելենական տարւոց համազգային քաղաքակրթական մեծի տօնիս պարտական եմք առաւելապէս դարձուցանել եւ կեդրոնացուցանել զուշադրութիւն եւ զախատանս մեր ի վերայ ազգային կրթութեան եւ զաստիարակութեան, բանալով ի կիւզորայս զգպրոցս հանրակրթականս եւ ըստ պահանջմանց աեղական պայմանից նա՛եւ զարհեստագիտականս եւ զերկրագործականս Այսու ճանապարհաւ միայն մարթէ ածել զգիւղական ժողովուրդն մեր ի խաւարէ ի լոյս, ի մահաւանէ ի կեանս եւ յանդիտութեանէ ի գիտութիւն ճշմարտութեան, տալով նմա ճանաչել զմարդկային եւ զագքային իրաւունս իւր, մերձեցուցանելով առողջամիտ քաղաքակրթութեան:

Ահա այսօրինակ մտապատկերք ընթանային առաջի աչաց մերոց եւ լսէաք յամենայն կողմանց զաղաղակս եւ զիւնդիրս հարիւրաւոր հայաբնակ զիւզորէից մերոց վասն օգնելոյ ուսումնածարաւ հազարաւոր զաւակաց իւրեանց, զի մեք ի յաւերժացումն մեծի Յորելենիս սկիզբն արաբաք դպրոցական զրամագլխոյ, նուրիւրատութեամբ Մայր Աթոռոյս եւ պարտածանաչ ազգայնոց մերոց: Եւ մեք լիայոյս եմք, զի օժանդակութեամբ, օգնականութեամբ եւ գործակցութեամբ ողջմիտ եւ ազգասէր անձանց եւ գործչաց փութով մարթացուք հետզհետէ բուժել զմանաբեր վէրս աղիտութեան գիւղական ժողովրդեան մերոյ, բազմացուցանելով եւ ապահովելով զազգային դպրոցս, որք են գլխաւոր ազգակք զարդացման մայրենի

լեզուի եւ գրականութեան եւ միանդամայն գոյութեան ազգիս:

Արդ՝ ի նկատ առեալ զայս ամնայն, այսու Հայրապետական Կոնդակաւ մերով յանձնարարնմք Զեզ, Ամենապատիւ եղբայր, խորհիլ ընդ յորելենական յանձնաժողովոյ եւ սկիզբն անել զպրոցական դրամագլխոյ եւ կազմակերպել զայտ, ընդ տեսչութեամբ եւ իրաւութեամբ Պատկառելի Ազգային ժողովոյ:

Մեք հաւատամք, զի ձեռնարկութիւնդ այդ լիցի մեծ եւ պատուաբեր ի մերձաւոր ապագայի յօդուա կրթութեան բաղմակարու ժողովրդեան մերոյ ի յաւերժացում համազգային մեծի Յորելենիս:

Օրհնելով զձեզ եւ զամենայն պատուական անդամս Ազգային ժողովոյ եւ Յորելենական Յանձնաժողովոյ, մաղթեմք ի Տեառնէ պարգևել ամեննեցունցդ յաջուղութիւն, կար եւ զօրութիւն եւ ազգի մերում անդորրութիւն եւ երջանկութիւն:

Ողջ լերուք, զօրացեալ ի Տէր եւ օրհնեալ ի մէնջ: Ամէն:

ԳԵՐԵԴ Ե.

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ

ՀՀ ՅՈՒԹԻՒ 1913 ամի

ՀՀ ՀԱՅԱՍՏԻ ՈՅՑԻԻ Հայրապետութեան մերում Ամիլ ՅՈՐԱՐԱՏԵԱՆ Մայր Արոռոյ Ա. Էջմիածնի ի Վաղարշապատ թ. 900:

ԲԱՆԱԿՈՍՈՒԻԹԻՒ Ա. ԶԳ. ԺՈՂՈՎՈՅ

ԱՏԵՆԱՊԵՏԻՆ

ՅԵՐԱՐՔ ԵՐԵԿԱՓՈԽԱՆՔ

Ազգ. Երեսփ. Ժողովն իր պատմական հանդիսաւոր նիստերէն մին դումարել կոչուած է այսօր:

Իբր Առենապետ Ժողովոյս, յանուն եւ ի զիմաց Ազգ. Երեսփոխանութեան, բացուած կը հոչակեմ Մեսրոպեան գիւրեռու յիշատի 1,500 ամեակի եւ ապագրութեան 400 ամեակի կրկին Յորելենաները, որք երեք օրեր պիտի տեւեն:

Խորին յուզումով կը կատարեմինձ վիճակեալ այս պարտականութիւնն եւ բարեպատ կը համարիմ զիս, որ անչափ փարեախ այս պարտականութիւնն ապացնին ազգակն եղած է, այլ եւ իբր քաղաքա-

ուաւոր եւ նշանակելի օր մը կը գտնուիմ այս աթոռին վրայ: Եսանդավառեալ այս բեմէն կը չնորհաւորեմ թրքահայութիւնն յանձին Զեր, Տեառք երեսփոխանք, մաղթելով որ մեր թոռները դար մը վերջ գան խմբուիլ այս տաճարին մէջ, տօնելու գրոց գիւտի 1,600 ամեակն, աւելի ուրախ տրամադրութեան տակ, եւ անգամ մ'եւս պահածացնելու ազգային քաղաքակրթութեան եւ յառաջդիմութեան այս մեծ տօնը:

Եմսու պատշաճ կը համարիք անշուշտ որ այս կրկին Յորելենաներու նախատօնաւ կը կը կատարենք այս կամարներուն տակ, ուր այս պահուս աչքիս առջեւ կը մարմնան Մեծն Սահակ ու Մեսրոպ, մեր առաջին թարգմանիչք ու իրենց աշակերտները, ամէնն ալ Եկեղեցւոյ պաշտօնեայ, որոնց մեզ նուիրած Հայ տառերով թարգմանելու Տեառնէ պարգետել ամեննեցունցդ յաջուղութիւն, կար եւ զօրութիւն եւ ազգի մերում անդորրութիւն եւ երջանկութիւն:

Այս Եկեղեցին ո՛չ միայն եղած է Հայուն գոյութեան պատմանման զիմաւոր ազգակը, այլ եւ նա՛ է որ պատմառ եղած է մեր լեզուին ու գրականութեան զարդացման: Այս պահուս ահա՛ Եկեղեցին ու Գրականութիւնը կը միանան ու կը նոյնանան մեր աչաց առջեւ, իբր զիմաւոր ազգակներ մեր ազգային զոյութեան եւ առաջդիմութեան:

Գիր ու գրականութիւն ազգի մը քաղաքակրթութեան ամաց լեզուի մեջ արաբական զարգացման ու յառաջդիմութեան զիմաւոր ազգակը, այլ եւ նա՛ է որ պատմառ եղած է մեր լեզուին ու գրականութեան զարդացման: Այս պահուս ահա՛ Եկեղեցին ու Գրականութիւնը կը միանան ու կը նոյնանան մեր աչաց առջեւ, իբր զիմաւոր ազգակներ մեր ազգային զոյութեան եւ առաջդիմութեան:

Հայ այսօր խրոխտ ու բարձրագուխ ի հանդէս կու գայ քաղաքակիրթ աշխարհի աղջեւ եւ անգամ մ'եւս կը ցուցնէ թէ ինքնէրն են, իսկ տպագրութիւնն անոր բարերար ազգեցութիւնն ու ծա ալումը դիւրացնող զօրաւոր ազգակն է:

Հայն այսօր խրոխտ ու բարձրագուխ ի հանդէս կու գայ քաղաքակիրթ աշխարհի աղջեւ եւ անգամ մ'եւս կը ցուցնէ թէ ինքնէրն են գիւղական քաղաքակիրթ աղդ մ'է եւ ո՛չ միայն հին գարերէ ի վեր ունեցած է ուրոյն գիւղ ու գրականութիւն, եւ տպագրութիւնն որդեգրող ապաջին ազգակն եղած է, այլ եւ իբր քաղաքա-

կրթիչ տարր, տուած է դրացի տզգաց ցի անզիր ազգեր խսկ մեծ ընդունելու-
այբուբենարան ու նպաստած է այլոց թիւն կ'ընեն այդ նորահնաբ դիւրուսոյց
տառառական գործունէութեան:

Քրիստոնէ չորս դար առաջ՝ Արեւմտեան

Եթէ այսօր ուզէինք տօնել Հայերու
եւ կամ նախահայերու առաջին գրի գիւ-
տի եւ գրական գործունէութեան Յոբել-
եանը, պարտէինք զայն անուանել ո՛չ թէ
4,500, այլ 2,800 ամեակ, զի Խսպուխնիս
նախահայուն օրով (820—800), որ Քրիս-
տոսէ ութը գար առաջ կ'իշխէր Ուրար-
տեան կամ Արարատեան գահուն, մեր
նախնիք ունեցած են իրենց աղքային ու-
րոյն սեպաձեւ վանկարանը, 120 նշան-
ներով. որ շատ աւելի պարզ էր քան 329
նշանագրերօք Ասորաբելականը, զոր
պահ մը գործածեց Խսպուխնիսի հայրը
Սարիդուրիս (835—820):

Այս սեպաձեւ նշանագրերօք վիմա-
գրոշմ արձանագրութիւններ կան Հայա-
տանի ամէն կողմ, որք կը պատմեն Խալդ-
եան իշխանաց գործերը, յորոց աւելի քան
200ն արդէն ծանօթ են զիտնականաց:
Այս Ուրարտեան կամ Արարատեան նշա-
նագրերն երկու դարու կեանք ունեցան
եւ վերջ գտան Խալդեան հարստութեան
հետ (600 Ն. Բ.):

— Փիւնիկ տառերը, հնարեալ իբր Քրիս-
տոսէ տասը դար առաջ, իրենց գիւրութեան
աղագաւ, յաջորդեցին սեպաձն։ զրեռուն
ի Սեմական ժողովուրդս, եւ ապա տա-
րածուեցան դէպ ի հիւսիս, զորս որդե-
քրեցին մինչ այն ատեն անդիր աղջեր,
ինչպէս Յոյները, եւ այդ գիւրուսոյց տա-
ռերն հասան մինչ ի Փօխւգիա, որոնք հա-
ւանականաբար Արմէններու հետ մուտք
գտան ի մեզ, անշուշտ փոքր ինչ փոփո-
խութիւններ կրելով, ըստ տեղական լեզ-
ուի պահանջմանց, եւ այդ տառերով սկը-
սաւ մի նոր գրականութիւն։

Տրամաբանութիւնը կ'ստիպէ մեզ հաւատալ այս Բ. զպրութեան, զի հնար չէ որ այդշափ վաղիւ զրականութիւն ունեցող մի ազգութիւն, յանկարծ դադրի զիրու դպրութիւն ունենալէ, մինչդեռ իր դրապատմութիւններ, թատրերգութիւններ զեխմբագրութիւն Յոյն թատերական խումբեր եւ յունական հմտութեամբ սնած գիտուններ ու դրագէտներ կը պահուին արքունեաց մէջ։ Յետ այնորիկ Հայաստան շուրջ

կէս զար օտարներու ձեռքն անցնելէ ետք,
ի ձեռն Տրդատ-Արաւաշէսի Պահլաւ հարս-
տութիւնը կը հաստատուի (53) եւ Պահլաւ
զիրն ու զբականութիւնը մուտք կը գոր-
ծին :

10

Գ. զարու արշալոյսին հետ (301)
Քրիստոնէութեան ի ձեռն Տրդատայ եւ
Մեծին Գրիգորի պաշտօնապէս ի Հայո
մտից առթիւ, Տրաւիրուած Յոյն ու Ասորի
քահանաները կը բերեն իրենց գրերն ու
զրականութիւնն եւ այդ լեզուներով ժա-
ռանգաւորաց վարժարաններ կը բացուին,
ու ժամանակուան լուսաւորութեան կեղ-
րանները (⁴) Հայ ուսանողներ կը զրկուին:

Հայաստանի արեւմտեան եւ հիւսիսի
եկեղեցեաց մէջ յոյն, իսկ հարաւի ու ա-
րեւելեան Հայոց տաճարաց մէջ ասորի
լեզուօք կը կարդային Ս. Գիրքը: Ժողո-
վրդեան տւագ մեծամասնութիւնն անգի-
տակ ըլլալով այդ լեզուաց՝ մասնաւոր
թարգմաններ ընթերցումներն ի Հայ բար-
բառ կը վերածէին: Այսպէս տեւեց ճիշդ
դար մը (301-401):

Վերջ կոյս Դ. դարուն՝ Հայաստան
արդէն շուրջ քսան տարիներէ ի վեր բաժ-
նուած - էր ընդմէջ Պարսից եւ Յունաց,
արեւմտեան բաժինն եղած էր Բի զան-
դական կայսրութեան մի նահանգն, իսկ
արեւելեանը Պարսից հարկատու վարչ
իշխանութեան մը վերածուած էր: — Հայք
ի Պարսից եւ ի Յունաց ձնշուած մեծապէս
ակարցած էին, եւ ահա կարծես երկինք
կը կարեկցին Հայոց եւ անոնց արքայա-
կան գահուն վրայ կը բարձրանայ արքայն
Վռամշապուհ (391), որ չնորմիւ իր խոհե-
մութեան ու դիւնագիտութեան՝ սիրելի
կըլլայ թէ՛ Բիւզանցիոնի եւ թէ Տիարոնի,
ու կը յաջողի բիշ ատենէն արքայից ար-
քային կողմանէ հրաժարելու դատապար-
տուած Սահակ Հայրապետն իր Աթոռու
բարձրացնել:

Սահակ՝ Գրիգոր Լուսաւորչի վերջին
շառաւիղն եւ Մեծին Ներսէսի արժանաւ

ւոր զաւակը, հմտալից, իմաստասէր, քա-
ջածանոթ Յոյն, Պարթեւ և Ասորի լե-
զուաց, և քաղաքագէտ միանգամայն,
կարեւոր աջակից մը կ'ըլլայ վուժա-
պուհի եւ ի միասին կ'սկսին արմատական
բարեկարգութեանց Հայաստան աշխար-
հին :

Մեսրոպ Մաշտոց, Տարօնի Հացեկաց
գիւղէն, աղնուականի սրդի՝ որ աշակեր-
տելով Մեծին Ներսէսի, մհծաղէս զար-
գացած ու հմտացած էր Ասորի, Պահաւ-
եւ Յոյն լեզուաց, մտաւ նախ զինուորա-
կան ծառայութեան մէջ Խոսրով Գ. ար-
քային օրով, ապա չնորհիւ իր հմտութեան
արժանացաւ ըլլալ արքունի պալատան
քարտու զար, սակայն յետոյ իր ազգին
բարելաւ ման աւելի կարենալ ծառայելու
համար՝ թողլով արքունիք ու իր փառա-
ւոր զիրքը, մերկացաւ աշխարհի պեր-
ճանքներէն, ընդգրկեց կրօնականութիւնը,
քութ զգեցաւ եւ եղաւ եկեղեցւոյ պաշ-
տօնեայ, քարոզիչ Աւետարանի (ի Գողթն
եւ ի Սիւնիս), ապա թարգման յեկեղեցիս
առանելուն Ա. Գրոց ընթերցուածոց:

Հայրենասէրն Մաշտոց նախատեսելով
օտար դիրք ու լեզու Հայ եկեղեցեաց մէջ
գործածութեան վատանգաւոր հետեւանք-
ները, եւ դիտելով թէ՝ ազգային այրու-
թէնի մը չգոյութեան հետեւանօք ո՛չ միայն
դիւրին չէ ունենալ Եկեղեցւոյ ուրոյն
կազմակերպութիւն եւ բնքնագուխ ան-
կախ Եկեղեցի մը՝ որպէս ծրագրած էլ
իր վարպետը Մէծն ներսէս, այլ եւ ազգին
մտաւոր զարգացումը գտուարութեան կ-
րազիսի, զի այդ օտար տառերն անբաւ ո-
անյարմար զրելու Հայ լեզուն եւ արտա-
յայտելու ձզիս տոնմիկ հնչումները, ուս-
տի եւ կը խորհի հնարել Ազգ. լեզու-
յատուկ նշանագրեր եւ թարգմանել Ա-
դիրքը հայերէնի. Առ այս ժամանակ և
աշխատելէ ետք՝ Սահակ Պարթենի վերս
տին Հայրապետական աթոռը բարձրանա-
լուն՝ Կ'երթայ Վաղարշապատ ու կը պար-
գէ անոր իր խորհուրդը:

վեհ. Հայրապետը կը քաջալերէ զա
ու երկուքը միասին կը դիմեն արքայի

(*) կեսա
զանդիոն:

Վուամշապհւոյ, որ կը խրախուսէ զանոնք
եւ կը իսոստանայ ամէն կարգի օժանդա-
կութիւններ, ու կ'ըսէ թէ՛ ի Միջագետա-
Հայոց իր ըրած վերջին ճանապարհորդու-
թեան միջոցին. Հայ զիրերու Դանիէլ ա-
սորի եպիսկոպոսի մը բոլ գտնու իլը լսած
է: Վուամշապուհ բերել տալով այդ զիրերը
կը յանձնէ Սահակայ եւ Մեսրոպայ (402),
Վարժարաններ կը բացուին ընդ տեսչու-
թեամբ Մեսրոպայ, աջակցութեամբ մէկ
քանի զարգացեալ անձանց (1), այդ տա-
ռերով գրականութիւնը կը փորձուի, սա-
կայն ասո՞նք Հայ լեզուի հնչումները ճշշ-
դութեամբ արտայայտելու անկարող ըլ-
լալով, Մեսրոպ բարեփոխման մասին յետ
երկամեայ ամուլ փորձերու՝ կ'երթայ ի
Միջագետա գիմել Ասորի ու Յոյն զիտ-
նոց (2) խորհուրդին, կատարելազործելու
իր ձեռք անցուցած ազգային տառերը, եւ
անոնցմէ ձեռնունայն ելլելէ ետք, ըստ
կորիւնի շնորհիւ Աստուծոյ եւ ըստ Խո-
րենացւոյ հրաշիւ կը յաջողի ձեռք բե-
րել գոհացուցիչ այբաւբէն մը եւ յաղթա-
կան կը գտնայ ի Հայս (404):

Հաւանաբար Դանիէլ ասորի Եպիսփ
քով դահուածը Հայոց Փիւնիկ—Փոխ-
գական տառերն էին թուով 22, որք չէին
բաւեր Հայ լեզուի հնչման նրբութիւններն
արտայայտելու, զոր գուցէ պայմանադրա-
կան նշաններով միեւնոյն տառի մեղմ ու
խիստ արժէքներ տալով կը գործածէին
երբեմն մեր նախնիք: Մեսրոպ այդ պայ-
մանական դրութեան անտեղեակ՝ զայն
գտնել փորձեց Միջագետքի մէջ, եւ չկա-
րենալով հասնիլ իր նպատակին՝ այլ ազ-
գերէ մի քանի զրեր առնելով ու մէկ
քանիներ ալ հնարելով կատարելագործեց
զայն:

Դանիէլեան գրերուն վաղիւ Հայոց մէջ
զործածուած ըլլալուն աղօս կերպով կը
վկայեն, ասոնց գիւտին ժամանակակից

(1). — Յովհան Եկեղեցացի, Յովսէփ Պաղ-
նացի, Տէր Խորձենացի, Մուշէ Տարօնեցի
(2). — Դանիէլ, Ակակիոս, Բաբելաս, Պը-
ղտառն, Եպիփանոս, Հռոփանոս, Կէն..

Հայ պատմիչք, Կորին (3). Փարպեցի (4),
եւ Խորենացի (5), զորս աւելի կը պահ-
զաբանէ Վարդան պատմիչ (6) ԺՊ. դարու
Մեծն Մեսրոպ; քաղաքակրթիչ Հայ
ցեղի հարազատ զաւակ, կը խորհի եւ
սահմանակից այլ քրիստոնեայ ազգերը,
վկիք ու Աղուանք եւ անոնց և սայրու-
թէններ կը հնարէ հայկականին վրայ ձե-
ւելով.

Մեսրոպ, Բնագ. Տեսուչ Արեւելեան
Հայոց վարժարանաց, Արեւմտեան կամ
Յունական Հայաստանի մէջ զպրոցներ
բանալու մասին դժու արութեանց հանդի-
պելուն՝ Սահակ Հայրապետ զայն իր թո-
ռան՝ Աւարայրի ապագայ հերոս Վարդանի
հետ Բիւզանդիոն կը դրկէ, որոնք այդ
տասերն իրրեւ Աստուածատուր ներկայա-
ցնելով կը յաջողին վարժարաններ բանա-
լու համար հրաման բնողունիլ:

թեան, զի սինչեւ ցարդ ժամօթ այբուբեց
նաց ամէնէն կատարեալն է, նոյն իսկ ըստ
օտարաց վկայութեան, անով կարելի է
արտաքիրել բոլոր ազգաց լեզուներն ի-
րենց բուն հնչման զօրութեամբ։ Այսօր-
ուան եւրոպական ազգաց ամենազարգա-
ցելոց այբուբենն իսկ ի վիճակի չէ իրենց
լեզուն զատ այլ բարբառներ հաւատար-
մութեամբ ու կենդանի հնչմամբ արտա-

(3).—«Նշանագիրքն յայլոց դպրութեանց թառեալը եւ յարսւցեալք դիպեցան։»

(4) «Մանուանդ թէ գոն նշանագիրը
Հայերէն լեզուի, որով հնար է ինքնան
ձայնիւ եւ ոչ մուրացածոյ բարբառաւ շա-
հել զոգիս»

(5).—« Զվադնջուց գտեալ նշանագիր տառից:»

(6).—«Որ վասն ոչ պարզելոյն զընդարձակութենէ լեզուիս անհոգացեալ եղեւ յառաջադոյն, յոյն եւ պարսիկ գրով շատացեալք»

յայտել, նոյն իսկ այդ ազգերէ ոմանք՝ ի-
րենց ազգային լեզուի ինչ ինչ հնչումները
չկարեն մէկ տառող գրել ու քանի մը
տառերու խմբակցութեան կը դիմեն Եթէ
օր մը ամեզերական այբուբէնի մը պէտքը¹
զգացուի կրնայ դիմուիլ Հայ տառերաւն

Սահակ եւ Մեսրոպ յետ զրի գիւտին
Վաղարշապատի արքայական բարձրագոյն
վարժարանին յաջողադոյն շրջանաւարտ-
ներուն(1) հետ կը սկսին թարգմանչական
գործին թարգմանութեան առարկայ է
նամանաւանդ Ա. Գիրքը, զոր կ'ստանձնեն
կատարել գլխաւորապէս երկու մեծ վար-
պետները, իսկ իրենց աջակից աշակերտ-
ներն սկսան թարգմանել ժամանակին ե-
կեղեցական, փիլիսոփայական, պատմական
յոյն եւ ասորի գլուխ գործոցները:

Հայրենասէր երրորդութիւնը չի բաւա-
կանանար ասով, 40ի չափ ուսանողներ(2)
կը զրկէ ժամանակաւ ուսման զիմաս որ
կեղռոնները(3), որք ի վերադարձն եղան
իրենց հայրենեաց մէջ լուսաւորութեան
ջաներ, եւ ասոնց բերած Եօթանամնից
թարգմանութեան ընտիր օրինակաց վրայ՝
իրենց մեծ վարպետները սրբագրեցին Ա.
Գոռոց առաջին թարգմանութիւնները,

(1) Եզնիկ Կողբացի, Կորիւն Սքանչելի, Յովսէփ Վայոց Զորոյ, Ղեւռնդ Վանանդեցի եւ այլք, որք «Առաջին թարգմանիչք» կը կոչուին:

(2) Այս աշակերտներէն նշանուոր եղան Մ. Խորենացի, Մամբրէ վերծանող, Դաւիթ անյաղի, Գիւտ Կաթողիկոս, Եղիշէ պատմագիր, Յովհան Մանդակունի, Ղազար Փառակի, Անանիա թարգմանիչ և այլք.

(3) Կեսարիա, Մելիտինէ, Եղեսիա, Անտիոք, Աղեքսանդրիա, Աթէնք, Հռոմ:

— Այս ճիգերը մեծ արդիւնք յառաջ բերին, եւ Հայ լեզուն այնչափ կը փոխաւորի, ու գրականութիւնը յանաջ կ'երթայ, որ հրաշխւք իմն կարծես ըիչ ժամանակուան Հայ գպրութիւնն իր կատարելութեան գագաթնակէտը կը հասնի եւ այս դարը իրաւամբ Հայ գրականութեան ոսկեղարդ կ'անուանի:

Այս գարու գրական արտադրութեանց
գլուխ գործոց Հայ Աստուածաշունչը՝ իր
կեզուի պարզութեան, ոճի գեղեցկութեան
ու ճիխութեան, եւ իմաստի յատակութեան
երբեակ տեսակէտներով՝ կը գերազանցէ
մինչեւ ցարդ թարգմանուած Ս. Գրքերը.—

Սորենացւոյ պատմութեան անզլիերէսը
թարգմանիչը Հայ Աստուածաշունչը «Թա-
գուհի ամենայն թարգմանութեանց» կ'ան-
ուանէ, Պրօտէր Գերմանացին կ'ըսէ. «Այն-
չափ ընտիր է Աստուածաշունչի Հայ
թարգմանութիւնը, մինչ արժանի է անով
սրբազրել բուն յունատէն Աստուածա-
շունչը»: Եւրոպացի ու Ամերիկացի աստ-
ուածաբաններ շատ անգամ Ս. Գրոց Հայ
թարգմանութեան կը զիմնն իրենց Աստ-
ուածաշունչի մութ մասանց լուսաբանու-
թեան համար: Ահաւասիկ հրաշակերտ
մ'ալ, որ պատիւ մ'է Հայ ուղեղին եւ
փառք Հայ ազգութեան:

Ազգ մը որ գրականութիւն ունեցած
չէ իր զիր ունենալին անմիջապէս ետք՝
հսար չէ որ կարողանայ այսչափ կատար-
եալ լեզուով արտադրութիւններ ունենալ :
Ուստի ստիպեալ ենք ընդունիլ Ե. դարէն
առաջ գրականութեան մշակութիւնն ի
մեզ, սկսած սկզբանեւ նշանագրերօք, ապա
Փիւնիկ Փոխւգական որդեգրեալ զրերով,
հուսկ ուրիմն Յոյն, Ասորի ու Պահլաւ
օտար տառերով եւ նոյն իսկ անգիր կեր-
պով; Արդարեւ բաւական մեծ գրական
արուեստ կ' տեսնուի Մ. Խորենացւոյ մեզ
աւանդած՝ նախնեաց երգերու, վէպերու
եւ ասութեանց մէջ, որք կենդանի ապա-
ցոյցներ են Հայոն վաղեմի իմացական
ռառապարման:

Այս զրական շարժումի միջոցին մշակուեցան աստուածաբանութիւնն, իմաստասիրութիւնն, կրօնական բան աստիղծու-

Ն. Ա. Օծութեանը մշտնցինաւորելու համար Ս. Սահակայ եւ Մեսրոպայ անունն ու յիշատակը հրաւէր կը կարդար մեզ աջակցի մեր Արեւելիան եղբարց այս մեծ յորելիանին առթիւ հիմնած մեծ հանգանակութեան, ի նպաստ ուսումնազուրկ վայրերու մէջ վարժարանաց հաստատութեան, եւ ուսման ու գիտութեան տարածման Մեր Արեւելիան եղբարք արդէն շուրջ մէկ միլիոն բուպի ստորագրած են եւ ստորագրումն եռանդով յառաջ կը տարուի Պարտ է մեզ եւ նուիրական հպատակի Հայրապետական կոչին, ուստի ի պաշտօնէ բացուած կը հոչակեմ այդ հիմնական դրամագլուխին ստորագրումը, եւ կը հրաւիրեմ զՁեզ, Տեարք Երեսփոխանք, պաշտօնապէս օրինակ տալ այլոց:

Կեցցէ՛ Հայն ու Հայկազնիան լեզուն եւ կեցցէ՛ իր գորովագութ ուսումնասէր Հայրապետը:

ԱՏԵՆ. Էֆ.— Ժողովականներէն Օրմանեան Ս. որ հիւանդութեան պատճառաւ բացակայ կը գտնուի այսօրուան նիստէն, մեզ ուղղած է հետեւեալ հեռագիրը:

Անձամբ տկար, սրտով եռանդուն, մարմնով բացակայ, հոգով միացեալ, ձայնակցիմ տօնական ժողովոյդ, եւ փառաբանեմ զերանեալ յիշատակ Սահակայ եւ Մեսրոպայ գտողաց հայ տառից, եւ զարդիւնս Յակոբայ եւ Արգարու առաջին տպագրողաց:

Մադամիա Օրմանեան
Նախկին Պատրիարք
Ազգային Երեսփոխան

ԱՌԱՋԱՅՈՒԹԻՒՆ, ԵՐԵՍՓՈԽԱՆԱՅԻՆ Ա. 8

ԱՏԵՆ. Էֆ.— Սյու տօնական հանդիսաւոր առիթով մեր պաշտօնակիցներէն Տր. Թորգոմնան եւ Գ. Տ. Կարապետեան էֆ. հետեւեալ երկու գրերը ուղղած են մեզ. Ա. Վահագիր էֆ. կարդաց հետեւեալ գրերը).

Յարգոյ Ատենապետ Տէր

Ազգային Ընդհանուր Ժողովոյ

Համազային մեծ յորելիաններու տօնակատարութեան այս պահուն, կը ներեմ ինձ առաջարկել, որ Ազգային Երեսփո-

խանական ժողովը, իր Սրբազան նախազային միջոցաւ համբ չնորհակալութեան հեռագիրներ ուղղել կրթական նախարարներու եւրոպական այն տէրութեանց, որոնց մայրաքաղաքներուն մէջ հայերէն լեզուի դասաւանդութիւններ տեղի կ'ունենան պետական ծախքով, ինչպէս Բարձրերու մէջ վարժարանաց հաստատութեան, եւ ուսման ու գիտութեան տարածման Մեր Արեւելիան եղբարք արդէն շուրջ մէկ միլիոն բուպի ստորագրած են եւ ստորագրումն եռանդով յառաջ կը տարուի Պարտ է մեզ եւ նուիրական հպատակի Հայրապետական կոչին, ուստի ի պաշտօնէ բացուած կը հունեն, ինչպէս Մէյեէ, Մար, Կոնիքէո, Մարլէր եւ ուրիշներ Վիլիս եւ այլուր:

Հեռագիրներ ուղղել նաեւ եւրոպացի այն գիտուններուն, որոնք այդ մարաքաղաքներուն մէջ հայերէն լեզուի դասաւանդութիւնը կ'ընեն, ինչպէս Մէյեէ,

Կարելի է որ առաջարկութիւնս մեծածախս համարուի, այդ պարագային պիտի խնդրէի որ գոնէ սոյն տէրութեանց կ.

Պուսոյ գեսպաններուն ուղղուին նոյնիմաստ գեղեցիկ նամակներ, պայմանաւ որ Պատրիարքական Տեղապահ Սրբազան ամասմբ տանի յանձնել նամակները պատկանեալ տեղերը:

Յուսալով թէ այս կարեւոր առաջարկու նկատառութեան կ'արժանանայ,

Մնամ անձնուէր

Տօք. Վահրամ Թորգոմնան
Երեսփոխան Բերայի

Ազնուաշուք Ատենապետ էֆէնտի
Ազգ. Երեսփ. Ընդհանուր Ժողովոյ

Երբ Ազգային Պատկ. Ժողովը այսօր Մայր եկեղեցի գումարուած, համազգային մեծ յորելիանի հանդէսներուն բացումը կը հուչակէ, քանի որ վաղը Մայր Աթոռոյ մէջ հուչակէ, քանի որ վաղը Մայր Աթոռոյ մէջ հանդիսաւոր տօնակատարութիւններ ալ հանդիսաւոր տօնակատարութիւններ ալ ծանրապէս ազգած է մեր ազգի քաղակրթական եւ պատմական ճակատագրին վրայ: Արդ, ներքոյ ստորագրեալ Երեսփոխան նամոզուած ըլլալով թէ հասած է ժամանակը այլեւու՝ ուր Հայութեան բոլոր դաւանական հատուածները գէթ պէտք է ձգտին ազգային միակ ու բարձրագոյն իտէալին,— կրթական, բարեգործական ու ազգային քաղաքակրթական համագործակցութեան:

Միանգամայն յանձնարարել Տարօնոյ Առաջնորդութեան որ Հոկտ. 13ի ընդհանուր տօնակատարութեան առիթով՝ Ազգային Ժողովին նոյն մեծարանքը մատուցուի նաեւ Հայ դպրութեան օրբանին ինձ առաջարկել, որ Ազգային Երեսփո-

Տարօնոյ Աշտիշատի, Գլակայ եւ Ս. Առաքելոց վահագերու մէջ հանգչող բազմերախտ Յոբելեարներու՝ Ս. Սահակայ, Մովսէսի, Դաւիթի, Մամրէի եւն. թարգմանիչ Հայրերու աճիւնները պարունակող կիսակործան մատուաններուն, շիրմատեղիններուն, նոյն օրը, կատարել տալ նոյն տեղեր ալ պատշաճ պաշտամունքներ եւ հանդէսներ, մասնակցութեամբ բնիկ ժողովրդեան, եւ յանուն Ազգին, անգամ մըն ալ հանդիսաւորապէս ողջունել Ոսկեղազու զպրութեան լուսահեղ հեղինակներու յիշատակը:

Խորին յարգանքով
Մուշի ազգ. Երեսփոխան
Գեղամ Տ. Կարապետեան

ՀԱՄԱՅԱՅԱՅՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ
ԵՒ ՀԱՅ ԱԼԵՅԱՐՄԱՆԱԿԱՆՆԵՐՈՒԻ ՄԻՒԶԵԻ

ԱՏԵՆ. Էֆ.— Այդ ուրախասուիթ պարագային բաղդաւոր կը համարիմ զիս նաեւ Հայ եւ Հայ Աւետարանական համաձայնութիւն մը յառաջ եկած է ազգին դանազան գործերու շուրջ: Ատենապետ էֆ. պիտի կարգայ գոյացած այդ համաձայնաերերը:

Ա. ՊՆՈՒԱՇՈՒՐԱՅԻՆ Տիար Ատենապետ
Ազգ. Երեսփոխանական Ժողովի

Պատմութեան դառն անցքերու հետեւանքով՝ Հայ ժողովուրդը, գժրաղջաբար, ոչ միայն ենթարկուած է քաղաքական, այլ եւ զաւանական բաժանումներու, ինչ որ ծանրապէս ազգած է մեր ազգի քաղակրթական եւ պատմական ճակատագրին վրայ: Արդ, ներքոյ ստորագրեալ Երեսփոխան նամոզուած ըլլալով թէ հասած է ժամանակը այլեւու՝ ուր Հայութեան բոլոր դաւանական հատուածները գէթ պէտք է ձգտին ազգային միակ ու բարձրագոյն իտէալին,— կրթական, բարեգործական ու ազգային քաղաքակրթական համագործակցութեան:

Համոզուած նոյնակէս թէ հասունցած է այն գաղափարը որով ազգին դաւանական բոլոր հատուածները, պահելով հանդերձ իրենց կրօնական-վարչային ինքնուրոյնութիւնն ու անկախութիւնը, կարող են գոր-

ծակցիլ ազգային, կրթական եւ բարեգործական բոլոր ինդիրներու մէջ.

Կ'առաջարկենք Ազգային Ժողովին, որ իրեւ նուէր այս օրուան Ազգային Մեծ Տօնին եւ իրեւ նուիրագործում Հայ ժողովուրդի մտաւոր ու հոգեկան 1500ամեայ գործունէութեան, հանդիսաւորապէս յայտարարէ հետեւեալ սկզբունքը.

«Ազգային Ժողովը յայտարարելով որ սիրագանչիւր օսմանեան հայ քաղաքացի, «առանց կրօնական խարութեան, կրնայ «լիքապէս օգտուիլ Ազգային Սահմանագրութեան իրաւունքներէն՝ պահպանելով «հանդերձ իր խզմի կատարեալ ազատութիւնը, ըստ իր գայտանութեան:

«Կոչ Կ'ուղղէ Հայ Ազգի բոլոր յարանուանութիւններուն՝ որ ընդունելով «օրուան ազգային այս մեծ աօնը որպէս «խորհրդանշան գէպի համազգային միուն «թիւնն առաջնորդող նուիրական զաղագարին, փութան համախմբուիլ Սահմանադրութեամբ նուիրագործուած մեր աներքին ինքնավարութեան շուրջ, միացեալ ոյմերով բեղմաւորելու համար այն «պատմական գերը, որուն սահմանուած է «Հայ ժողովուրդը իր քաղաքակրթական Կոչումին մէջ:»

Վասահ ըլլալով որ մեր այս առաջարկը համաձայն է Ազգային Ժողովի զգացումներուն, իր փափաքինք միաձայնութեամբ նուիրագործուած տեսնել զայն այս հանդիսաւոր նիստին մէջ:

Կը մնանք յարգանքով

Ազգ. Երեսփոխաններ

Բ. Զարդարեան, Մարկոս Նաթանեան, Ժ. Սայապահեան, Երուանդ

Օտեան, Պարգեւ Փափագեան, Տրդաթեան, Տօբթ. Ս. Թէրզեան,

Տ. Յանական, Տ. Տատեան, Տօբթ. Կ. Փաշայիան, Գասպար

Նեմցէ, Լեւոն Տնաեսեան, Յակոբի, Հմայեակ Սրամեանց, Ս.

Մ. վրդ. Գաղափեան, Յ. Շահրեկեան, Ե. Պէյազեան, Տօբթ. Թորգործեան,

Ն. Զաքարեան, Տօբթ. Մկրտիչ Արգարեան:

Տիար Առենապետ,

Հայ ազգին դաւանական բոլոր հասառածները ազգային կուլտուրական լինքնավար կեանքի մէջ համախմբելով, համազգային միութիւնը կերտելու մասին այս վայրկեանին խոկ Ազգային ժողովին կողմէ արտայայտուած զգացումով եւ հոչակուած սկզբունքով տոգորուած, եւ համոզուած որ այդ զգացումը եւ սկզբունքը այսօր ի պաշտօնէ ի լուր աշխարհի հոչակուելէ շատ առաջ, արդէն տիրապետող ձգումն ու իդը եղած էին անոնք թրքահայ ներկայացուցչական ժողովին,— իբր թարգմանը իր պատմական ու քաղաքակրթական կոչումին ու դերին դիտակ Հայ ժողովուրդին:

Ստորագրողներս, նախաձեռնութիւնը ունեցանք անպաշտօն կերպով ու անձնապէս բանակցութեան մանելու, Հայ Ազգի Աւետարանական յարանուանութեան պատկանող հատուածին Պոլտաբնակ աչքառու եւ հեղինակաւոր անձնաւորութիւններուն հետ: Այդ բանակցութեանց նպատակն էր պատրաստել հիմնելու համաձայնութեան մը, որ ծնած ըլլալով Հայ Ազգին մէջ տիրապետող ձգումէն, ընդ առաջ պիտի երթար Ազգային ժողովին կողմէ այսօր հոչակուած գեղեցիկ ցանկութեան եւ սիրահաւէր կոչին:

Մենք զմենք երջանիկ կը զգանք յայտարելով թէ բազմացուած այդ համաձայնութիւնը գոյացաւ ո՛չ թէ միայն առանց որ եւ է գուտարութեան, այլ Աւետարանական յարանուանութեան պատկանող յարգելի ազգայինները այնքան պատրաստակամ գտանք՝ Ազգային ժողովին արտայատած համազգային միութեան բաղձանքին հանդէս, որքան մենք զմենք Դժուար է մեզ համար այս քանի մը տուղերուն մէջ խտացնելով բացատրել այն տպաւորութիւնը եւ այն խանդավառութիւնը զոր մենք, ստորագրելու արդին, զգացինք, երբ անոնք, մեր առաջարկին ի պատասխան, յայտարարեցին թէ Միմէն ծերունիին պէտք այս երջանիկ օրուան կը սպասէին:

Երբեք չենք տարակուսիր որ ազգային երեսփոխանութիւնը պիտի զգայ այդ անկեղծ բացատրութեան մէջ արտայայտուող բուռն տեսականին գուրգուրալից խորութիւնը:

Գոյացած համաձայնութիւնը, բանձեւուած եւ երկուստեք ստորագրուած է որ Ազգային ժործերու մէջ՝ ազգին տարբեր հատուածներու պատկանող անհատներ գործակից են նոյն իրաւունքներով եւ նոյն պարտականութիւններով:

Երկուստեք հասկցուած եւ ընդունուած ըլլալով թէ Հայաստանեայց Առաքելական եկեղեցին եւ Հայոց Պատրիարքարանը, ինչպէս նաև Հայաստանեայց Աւետարանական եկեղեցին եւ բողոքականաց Ազգապետարանը իրենց ուրոյն գոյութիւնը պիտի շարունակեն ըստ առաջնոյն:

Հետեւաբար, ներքոյ ստորագրեալքոյ յետ խորհրդակցութեան եւ կարծեաց փոխանակութեան, որոշեցին առաջարկել եւ յանձնարարել երկուստեք իրենց պատկանեալ իշխանութեանց ընդունիլ եւ նուիրագոյ ծել այն սկզբունքը թէ, ամէն գործերու մէջ որոնք զուտ կրօնական հանգամանք չունին, Հայեր, պաշտօնապէս վերոյիշեալ երկու եկեղեցներէն որոնն ալ պատկանի, զուտ կրօնական միանքին. միանան իրերեւ անդամներ միեւնոյն ազգին: Այս հասկացողութեամբ, ամէն Հայ, պաշտօնապէս վերոյիշեալ երկու եկեղեցներէն որոնն ալ պատկանի, զուտ կրօնական չեղող ամէն խնդիրներու մէջ, հայ ազգային սահմանադրութենէն հաւասարապէս օգտուի:

Այսպէս, կրթական, բարեգործական եւ ազգային-քաղաքական ամէն գործերու մէջ, առանց բացառութեան, կատարեալ գործակցութիւն տեղի ունենայ:

Սոյն սկզբունքը գործադրուի անմիջապէս այն գործերուն մէջ եւ այն տեղերը ուր կարելի է, իսկ աստծանաբար՝ ուր տեղական պատճառներով, անմիջական գործադրութիւն անկարելի ըլլայ:

Տերա 10/23 Հոկտ. 1913
Ստորագրութիւններ
Յակոբոս Ճէմիզեան, Տօքթ. Պ.
Մատթէոսեան, Յ. Գ. Գրիգորեան,
Արմէն Շմաւոնեան, Արշակ Շմա-

ւուական, Յովսէփ Ճէմիզեան, Պ.

Գօնտաեան, Կ. Յ. Աթամպօլուեան, Գրիգոր Շահպազ:

Հմայեակ Եպս. Դիմաքսեան, Երուանդ Վրդ. Փէրտահճեան, Հայկ Խօճասարեան, Համբարձում Պօյածեան, Խուռէն Զարդարեան, Յարագարեան, Յարուանդ Օտեան, Մարկոս Նաթանեան, Ժագ Սայապահեան, Վարդգէս Սէրէն կիւլեան:

(Այս գրերը երկարատեւ ծափահարութիւններով ընդունուեցան:)

ԱԾԵՆ. Էֆ. — Մէր այս ոգեւորութիւնը բաւական է անգամ մ'ալ բացատրելու թէ մենք ազգութիւնը մի եւ անբաժան կը դաւանինք եւ ամէն պարագալի մէջ տարբեր յարանուանութիւններու պատկանող անձերու մեզ հետ միանալուն փափաքող ենք...

Վ. Սէրէնկիիլեսն էֆ. (ընդմիջելով). — Պէտք է շեշտել որ Հայ Աւետարանականք կը գործակցին մեղի ազգային կրթական եւ բարեգործական բոլոր խընդիրներու մէջ, միութիւնը այս կէտին մէջ է:

ԱԾԵՆ. Էֆ. (շարունակելով). — Կարգացուած գրերէն այդ կէտը հասկցուեցաւ արդէն: Կը մալթենք որ այս համաձայնութիւնը ընդհուպ իր օգտակար արգիւնքները տայ, ինչպէս կ'ակնկալէ ազգը իրաւամբ:

Յ. ՇԱՀՐԻԿԵՍՆ էֆ. — Կ'առաջարկեմ որ այս պարագան հաղորդուի Ս. Հայրապետին, այն հեռագրով, որով Մայր Դիւռանը ի գիմաց Երեսփոխանական ժողովոյ Թրքահայոց չորհաւորութիւնը պիտի ուղղէ ներկայ Յորելեանին առթիւ:

ԱԾԵՆ. Էֆ. — Հեռագիրը պատրաստուած է, կը կարգամ հաւասարիկ եւ Շահրիկեան էֆ. առաջարկութիւնն ալ կ'աւելցնենք:

Ազգ. ժողովը այսօր Մայր եկեղեցւոյ մէջ հանդիսաւոր նիստ՝ զումարելով, պաշտօնական բացումը կատարեց զրոց զիւտի եւ տպագրութեան յորելեանի հանդիսերուն, մաղրանելեր ընելով ազգին եւ Զերդ Վեհափառութեան համար, որ Ա. Սահակ Հայրապետի նման կը հովանաւորեք Հայութիւնը եւ անոր գրականութիւնը ու կրութիւնը:

Ժողովը Սահմանադրութեան շուրջ գործակցութիւնը հոչակեց բոլոր յարանուանութեանց. Հայ Բողոքականի ընդունած են այս կոչը:

(Այս հեռագրին ընթերցումէն յետոյ Ա.տեհնադպի է ֆ. ատեանը փակեց օրուան հանդիսաւորութեան առթած տպաւորութեան մէջ եւ անմիջապէս սկսաւ տօնին յատուկ նախատօնակը, նախագահութեամբ Տեղապահ Ա.ի եւ իներկայութեան ժողովականաց եւ ժողովրդեան:)

Ա.տեհնադպի

Հ. Արամեանց

Ա.տեհնադպի

Տր. Ն. Տաղաւարեան



(Պ. Վիճակ)

- Գումար գարու, Գումգարուի դուրս
69. Դաւիթ էֆէնտի Տէր-Մովսեսան
70. Համբարձում » Պօյանեան
71. Սարգիս » Սուին
72.

Մուշ

Տրապիզոն

- Օննիկ էֆէնտի Զիթե-Սարափ

(Բ. Վիճակ)
Աղթամար

- Ա. Վուամեան էֆէնտի
Բալը.

- Գամբը էֆէնտի Շիբինեան
Եօզդատ

- Աւետիս էֆէնտի Ճինիվիզեան
Կեսարիա

- Վահան էֆէնտի Եսաեան
Հալէպ-Ալյնթապ

- Սարգիս էֆէնտի Գնանեան
Նիկոմիդիա

Պաղտատ
Տօբթ. Ներսէս էֆէնտի Թիվեան
Սղերդ

- Մ'րովք էֆէնտի Նորատունկեան

(Պ. Վիճակ)
Ակն

- Ատովմ էֆէնտի Երեցեան
Արարիկը

- Արթարի էֆէնտի Սարափեան
Եդեսիա

- Սեպոհ պէջ Իւթինեան
Զզմիոնիա

- Լեւոն էֆէնտի Տնտեսեան
Հաճըն

- Տէվէթ էֆէնտի Տատրեան
Մալաթիա

- 12 Պանորմա-Պալլբէսիր

123. Տիրան էֆէնտի Երիանեան
Վան

(Ա. Վիճակ)

Եգիպտոս

101. Վահան էֆէնտի Թէլէսան
Եւոդոկիա

102. Յակոբ էֆէնտի Պօնուգեան
Խարբերդ

103. Տօբթ. Փաշայեան էֆէնտի
Կարին

104. Սողոմոն էֆէնտի Տէր-Ազարեան
Կիւրին-Մանճըթք

105. Արամ էֆէնտի Անգոնան

(Պ. Վիճակ)
Ադրիանուպոլիս

Ատանա

6. 21 Արխտակէս էֆէնտի Գ.
Բաղե

7. 21 Աղէքսանդր էֆէնտի
Կուտինա-

128. Զարեհ էֆէնտի

(Բ. Վիճակ)

Գուգկուննու. Կ-ինատիէ

85. Երուանդ էֆէնտի Խորասան
86. Լեւոն » Տէմիրմիպաշեան
87. Ռուբէն » Զարդարեան
88. Ոսկան » Մարտիկեան
89. Կոպեռնիկ » Խաչատուրեան

Թօփ-գարու.

90. Գեորգ էֆէնտի Միմրէշեան
Ղալաթիա-Փէլքօզ

91. Երուանդ էֆէնտի Օտեան
Նառլը-գարու.

92. Նշան էֆէնտի Գալպնեան
93. Տիգրան » Ժանուէլեան

Սամաթիա Ալթրմէրմէր

94. Պետրոս էֆէնտի Գարգաեան
Սկիոտար Ա. Խաչ

95. Բարսեղ էֆէնտի Աւետիսեան
96. Գարեգին » Տէմիրմիպաշեան
97. Յարութին » Շահրիկեան
98. Վարդգէս » Սէրնիկիւսեան
99. Յակոբ » Մինասեան

Բումէլի-իխար, Պօյանը-գիւղ, Եէնի-գիւղ

100. Արբահամ էֆէնտի Տէր Յակորեան

Գ.Ա.Խ.Ս.Ո.Ս.Ե.Ր. ԵՐԵՍՓՈԽԱԾՎՔ

(Ա. Վիճակ)

Եգիպտոս

101. Վահան էֆէնտի Թէլէսան
Եւոդոկիա

102. Յակոբ էֆէնտի Պօնուգեան
Խարբերդ

103. Տօբթ. Փաշայեան էֆէնտի
Կարին

104. Սողոմոն էֆէնտի Տէր-Ազարեան
Կիւրին-Մանճըթք

105. Արամ էֆէնտի Անգոնան

(Պ. Վիճակ)
Ադրիանուպոլիս

Ատանա

6. 21 Արխտակէս էֆէնտի Գ.
Բաղե

7. 21 Աղէքսանդր էֆէնտի
Կուտինա-

128. Զարեհ էֆէնտի



Պրուսա	Գաղատիա
Ա. Գասպար Էֆէնտի Նեմցէ Ռուսութօ	135. Տր. Խաչիկ Էֆէնտի Պողոսւսն
130. Միհրդատ Էֆէնտի Հայլազն Տիգրանակերտ	136. Բարթող Էֆէնտի Զօրեան
131. Տիգրան Էֆէնտի Նագաշեան Շիվրիկ	137. Գաբրիէլ Էֆէնտի Նորատունկեան Մարաշ-Զէյթուն
132. (Ե. Վիճակ)	138. Սմբատ Էֆէնտի Բիբատ Շապին-Գարամիսար
Ամասիա-Մարզուան	139. Ժագ Էֆէնտի Սայապալեան Սերաստիա
193. Տիգրան Էֆէնտի Մարտիկեան Բաբերդ	140. Տօրթ. Նազարէթ Էֆէնտի Տաղաւարեան
194. Յարութիւն Էֆէնտի Դարբինեան	

Ս Ա Յ Ր Դ Ի Ւ Ա Ն

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՈՅ

Ա. Ատենապետ	Գարբրիէլ Էֆ. Նորատունկեան	Ա. Ատենադպիր Հմայեակ Էֆ. Արամեան	
Բ.	Տր. Տաղաւարեան Էֆէնտի	Բ.	Երուանդ Էֆ. Պէյազճեան
Գ.	Պարգև. Էֆ. Փափագեան	Գ.	Աղեքսանդր Էֆ. Փանոսեան

Ն Ա Խ Ա Ք Ն Ն Ի Զ Դ Ի Ւ Ա Ն Ք

ԶԵԽՆՀԱՍՈՒԹԵԱՆ ԴԻԻԱՆ

Ա. Տ. Հմայեակ Արքեսոս. Դիմաքսեան
Բ. Արամ Էֆէնտի Հալածեան
Գ. Արշակ Էֆէնտի Ալգոյանեան

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԴԻԻԱՆ

Ա. Աստուածատուր Էֆէնտի Խաջատրեան
Բ. Մարկոս Էֆէնտի Խաթանեան
Գ. Հրանտ Էֆէնտի Աստուր

ԿԱԼՈՒԱԾՈՅ ԴԻԻԱՆ

Ա. Պնոնն Էֆէնտի Տէլիրմէնեան
Բ. Վահան Էֆէնտի Էսաւեան
Գ. Թորգոն Էֆէնտի Պայտեան

ՀԱՄԱՐԱԿԱԼՈՒԹԵԱՆ ԴԻԻԱՆ

Ա. Եղուարդ Էֆէնտի Շիրինեան
Բ. Խաչիկ Էֆէնտի Սըլահեան
Գ. Լևոն Էֆէնտի Տնտեսեան

ՑԱՐԱՐԱԿԱՆ ԴԻԻԱՆ

Ա. Յարութիւն Էֆէնտի Մոստիչեան
Բ. Բարսեղ Էֆէնտի Աւետիսեան
Գ. Նշան Էֆէնտի Գալրամեան

ԻՐԱՒԱՍՈՒԹԵԱՆ ԴԻԻԱՆ

Ա. Տաղարիա Արքեսոս. Օրմանեան
Բ. Գարեգին Էֆէնտի Տէմիրճիպաշեան
Գ.

Ն Ա Խ Ա Զ Ե Խ Ո Ն Ո Ւ Թ Ե Ա Ն Դ Ի Ի Ա Ն

Ա. Գաւիթ Էֆէնտի Տէր-Մովեէսեան
Բ. Հայկ Էֆէնտի Խօնատարեան
Գ. Յարութիւն Էֆէնտի Շահրիկեան

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ԴԻԻԱՆ

Ա. Բարթող Էֆէնտի Զօրեան
Բ. Վահան Էֆէնտի Թէքէսեան
Գ. Խորեն Էֆէնտի Զարդարեան

ԵԼԵՒՄՏԻՑ ՑԱՆՉԱԽՈՒՄԲ

Գ Ի Ն 1 Պ Ր Ո Ւ Շ

իականութիւն Ազգ. Մնտուկին, Ազգ. Ժողովոյ ծախուց յատկացեալ
կը ծախուի յազգային Խորեղարան Պալարիոյ